

Սուրճանդակու, “Արեւելքու, առաջինն ամէն շարաթ, խէ վերջիններն ամէն օր ընթերցողին աւշքն կը ներկայացընն բողդի պէս սիալ ուղղագրութիւն մը: Անհնարին է արդեօք երկու բարձր բարձր մը: Անհնարին է արդեօք երկու կատար իրարմէ զանազանել: բայտը ամենեւին առընչութիւն չունի բողդատակ, բողդատակիւն բառերու հետ. վերջին բառին բողդ-ը պարզ մասնիկ մըն է եւ ոչ ամրոջական բառ: ... բայց միայն այս բառը չէ բար դայթագլութեան եղան: Զայնական նմանութիւնն շփմութեան առիթ կու այս՝ ունշնու եւ ունշնու բառերու մէջ ալ: Նոր ուղղագրութիւն մը կը արուի ունշնու, ունշնու բառերու շով գալրզվ զանմըն: Այս կարգէն է իրոթ շանչը ու շանչը: Շանչը կը գործուի միջն աշշնուի բառին եւ ածանցներու մէջ, իսկ շնչն ածանցեալ բոլոր բառերն կը դուռին չու: Ամեն օր անպահաս են այս լրագրաց մէջ՝ զնիւթերրէ պէս լիցերրէրէ պէս — հրէշներ: Գտասական կազմող ըրդ մասնիկն երբ բարձրատի մը կցի (ինչպէս երդորդ չորդ-որդ եւն) ի հարկէ երկու: “Ե՞ս բոլէ բոլ կ'իւսնան, բայց միայն այս գէպիխ մէջ՝ գտասականներն երկու չ'ունենան: Երբէնու, ի՞սուուր, ի՞սուուր ճիւտաղյին հրէշներ են: Թե բայս ուղիղ ըլլան միայն զր: Նովկին համար: Այս անգամ այսչափ:

Կ. Պոլս, Հոկտեմբեր 1901:

ԹԱՐՈՒԱ ՎԱՄԱՆԴԱՑԻ



ԳՐԱՆԻՒԼՈՒՆԵՐԸ ԾԳԿԸՑՆԱՅ ՓՈՓՈՋԸ

Բուդապեշտ, 12 նոյեմբեր 1901:

Հիմակ, որ Հունդարիս մէջ, աէրութեան աւագաժողը բացուցեցաւ: “Հայ եւսի հաւերգուին ուստիւնիւն, սիրազառով՝ Veridicus (Ճշմարտախոս) կեղծ անունի տակ պահուըտած գրչն տեսրակ մը հրատարակուեցաւ — անտարակյս ան դիմանմէ, որ նոր բացուած պատամանուրաց ժողովին անդամներուն մտադրութիւնն այս խնդրին վրայ ուղղէ: — Եթրակը՝ շատ նորունկ մոնելով, կը խօսի հայ ազդայութեան կոչմանը վրայ — եւ հետեւութիւնն առ այն կը յանդի, որ հայ եպիսկոպոսութիւնը՝ նորէն կանդնուի դրանսիլուանից մէջ: — —

Ժամանակէ ժամանակ հայներ ելան, որով հայ ազդին առ փափար կը յայսնենին: Աս բան երկու գարէ ի վեր կը տեւէ: — Աս յամա տոկուութիւնը, աս նպատակին հասնելու պիտի հետեւութիւնը (conséquence), աս՝

երբէ շյոդնելու եւ միշտ նորոգուող ջանքը: պէտք է, որ սուուցի պատճառ տայ մոտածելու անոնց, որոնք հոչուած են աս խնդրին վրայ որոշութ ընելու — նկատմամբ, Հայոց երկուհարիւ տարիէ ի վեր, գիտաւոր աստիճ մը պէս երեւան ելլող փափաքն իրականութեալ մէկ-սեղ գործակից ըլլալու: — Հարիւրութունութիւնիդ տարիէ ի վեր կը լուսի առ տեխնագրը: Այսից, չէ թէ սերնդի մը գաղափարը ցանկութիւնն է հայ եպիսկոպոսութեան վերականգնութիւնը, հապա սերունդներու: — որ շարունակալ մերժմանց, բազմապատիք/ընդդիմութեանց հակառակ ալ, մշարեցաւ մէջ կամ մէկալ սերընդեան հօգւոյն մէջ — հապա նորոգեցաւ, գտարացաւ: — Երեժմանէն, ընդդիմութեանէն ու հակառակութեանէն իրբեւ թէ նոր մուսնդ առաւ: — ինչպէս որ ծառն կը կանաչնայ՝ երբ գարնանյին կեանք առողջ շունչն իրեն կը գովի: — Ըսկէ ան կը հետեւի, թէ պէտք է որ, այս փափաքն, ոյս աենչանքն արդարութեան, չշմարաւութեան վրայ՝ հրմանած ըլլայ:

Եթէ արդարութիւն է ազգայնոց ուղանն, առ առնեն իրաւունք ալ ունին: Արովչեանեւ իրաւունք ունեցող տէրութեան մը մէջ, արդարութիւնը՝ կ'ենթադրէ իրաւունքը: — Հայերը չեն ինդրեր արածութիւն իրենց համար, եւ ու ալ արդարակորպութիւն: Հապա միայն ետ կը ինդրերն պայն, ինչ որ արգէն ունէին:

Գուցէ սիալ մըն եր իրենց կողմանէ, որ 1715ին մեռած Ըլքենտիս վլզարեան եպիսկոպուն ետեւ շկրցան Կիրկէնի մէջ միարանիլ.

ուր ժողոված էին եպիսկոպոս մը ընտրելու: — Եւ այսպէս Կարողոս Զ. ոստանունիոյ կերպով, կամ մինչեւ որ եպիսկոպոսին անձնն նկատմամբ միարանին՝ Դրանսիլուանից լատինածէն եպիսկոպուն իրաւասութեանը տակ դրաւ զիրենք:

Կարելի է, սիալ մըն եր իրենց կողմանէ ան ալ, որ ետքէն եպիսկոպոս ընտրելու իրաւունքին ետեւէն շինկան աւելի ազդու փերպով Սրբազն Պապին աթոռին առջւը: — Հապա ընդունեցան անտէրնլութիւնը (interregnum): Բայց ասով ունեցած իրաւունքներէն երբեք Ճշմարտականաց:

Միջնորդ մը մէջ, տէրութիւնն — ինչպէս կ'ըսուի — ուղեց կատարել Հայոց իրաւացի խնդրիցը: Ապատութեան պատերազմին յաջորդ պախեան ժամանակամիջոցին եր առ բանս երբ խալիկ լուգաչի, այն ատենի կերպար Հայաքալքի ժողովը գտապատեան ուղեցին տալ եպիսկոպոսական թագը: Բայց ինչ գնով, ինչ պայ-

մանաւ: Անհի՞ որ բացարձակ իշխանութիւնն ընդունի: — Ահա՝ հոս էր առիթն, որ Հայոց փափաքը մարմն զգ ենու: Ի վերայ այս ամենային ան պատահեցաւ, որ Հայերը՝ եպիսկոպոսութեան վերականգնումը չընդունեցան: — Վասն զի՞ գինը՝ որ անոր համար ուղարկեցաւ՝ ընդունելի չհամարեցան: Հայերն՝ իրենք զիրենք պիտի ուրանային Պիտի ուրանային ազատութեան պատերազմն մէջ՝ Հունգարացոց համար ինկած զայրենիքում մափած արեան սրբութիւնը: — պիտի ուրանային իրենց բոլոր անցեալը: — պիտի ուրանային՝ հունգարական ազգին հօս ունեցած եղայրակցութիւնը՝ եթէ բացարձակ իշխանութեան առաջարկութիւններն ընդունած ըլլային: — Որ ազի՞ն որ ասանկ զօրաւոր անձնութացութիւնն կը ցոյցնէ, անոր վրայ չի կրնար յանցանք գրութիւն՝ որ մասնական ազգայնութեան միտութիւններ ունի. — Եւ թէ միայն առթին կը սպասէ, որ աս փափաքն կենդանութիւն տայ:

Սահմանադրական ժամանակին վարչութիւնն՝ իրազ ճանշացան ազգայնոց՝ աէրութեան ունեցած միտութիւնն ու լաւազգածութիւնն, որոյինտեւ 1868ին, նոր յօրուածին ձեռազ մէկալ ինքնակաց հունգարական եկեղեցները՝ տերութեան կրօն ճանշացած ատենը, ինչու յայթուղիկէ եկեղեցին ալ օրինաց յօրուածին մէջ առաւ: Աւստի Հայոց տրուեցաւ իրաւունք, որ ինքնակաց վերին կառավարութեան ներքեւ միանան ու պահէնն անխախտ իրենց եկեղեցական իրաւունքներն ու անխախտութիւնը:

Զի կրնար իրենց զայցութիւնը՝ եպիսկոպոսութեան վերանորոգութիւնը՝ հունգարական տեսակէտէն ալ: Որպէսին եւ ոչ մոքէ անցընելու բան է, որ այս աբեւելեան ազի՞ն մէկ պղոտիկ բեկորը, որուն ազգասիրութիւնն եւ հունգարական ազգին ունեցած սէրը՝ 1868 ատրիէ ի վեր՝ առանց եպիսկոպոսի ալ շըրտովիցաւ ու ընտագեցաւ՝ Հայուն եղայրականութեան վերականգնումը, կարենայ զատել հունգարական ընկերականութեան:

Ազգայնութեան եւ ծէսի գաղափարը՝ մէկ չէ: — բայց երկուքն ալ կրնայ կինալ, մէկը մէկալին քով: Հայութիւնը՝ գեռ այսօր ալ բարեպաշտութեամբ կը ինսամէ, կը դարձնանէ ի արարողութեանց աւանդութիւնը՝ իրեն անիմներէն ժառանգութեան արարողութիւնները: բայց շատոնց միացած է Հունգարական ազգին հօս: — Արարողութիւնը կը նշանակէ, միայն մէկ ճշմարիտ Աստուծոյն, ինչ-

պիսի կերպով եղած երկրպագութիւնը. եւ ամենեւնին ազգեցութիւն չունի ազգասիրութեան վրայ:

Աս' երկայն ժամանակէ ի վեր յերկուան եղած ինգիրը՝ աս' օրէնքով ապահովուած հասարակաց իրաւունքը՝ աս' հասարակութեան հիմն վրայ գրուած փափաքը՝ իր նպաստաւոր լուծումը կը սպասէ, արդարութեան նշանին մէջ ծնած աէրութեան աւագաժողովը:

Բ.

Լ Ե Զ Ա Ռ Ա Ն Ս Կ Ա Ն

ՀԻՒԹՈՒՆՆ ԵՒ ԻՒՐ ՆՈՐ “ՀՐԸՑՈՒՅՑԻ ՔՐ

Մեծամուն լիզուաթիցին և Հերցմանն մօս գրես Ստրաբուրքի բանափրաց ժողովիցն աւշեւ լիզուաթիսական հանդիսաւոր գրութիւնն մը հանց իրեւ Հայուականք (Armeniaca) երկասիրութեանց մասը: որով հայերէն կամ հայ մասնական գրութեան մէջ որդեածուած քանի մը բաները քննութեան կառանքն ունոնց ծագութեան վիճուկը:

Այ անուններու են:

1. Առող, որուն ծագութեամբ շատ հեռաներէն գտնելու անալին եւեւ՝ յայն կը յանացի՞ թէ բաս սու նախնական նշանակութիւնը իրենց ի բնէ եղած բլուր ունեցի: — զըր ինքն իսկ տարածուած կամ կը համարի:

2. Հնա, այլէւ այլ գիտնոց ևնթագրութիւնները յառաջ բերենք՝ չի դաներ որ չէ բառ կարել ըլլայ ցուցընեւ հայերէն օստար ուրիշ լիզուաթիմաւու:

3. Սիոն՝ “Հուն ն նշանակութեամբ: Հայկական բառագիրքն, որմէ Հիւրցմանն ալ, երկու յետին քարոզ զատանցիրներէ գործածուած բառ յառաջ կը բերէ: բայց նոյն հիւն-հուն-դեռաւու, (թէ կտու նշանակութեան մասնակիութեամբ) հնագոյն բռն հարազատ ժամիր մատենացիրներէ ունիմք:”

4. Գեներիս: Համայնցի բառ մը (domesticus) բրւզնեան (սումետիկօս) յունակենն միջացած քանի մը հայուղիքի միջնադրամ պատարացաց անցած: որոնց դրչուն տակ պէսսէս ազատապ ձեւեւու տան է միշտ: Բայց այնապէս խանդարեալ ձեւեւուն մէջն, կըսէ բանասէրը, “Ա վիկ որ (որ այս բառու հետանական կապուած սփալ մէն է), չի կրնա երեքը արդարանալ՝ ոչ հայերէն լիզուին օրինաց եւ ոչ հայերէն տառերու փախանակութեամբը, որ բնաւ չի ներեր:

Այս կը յիշեցնէ ժամանակէ մէր վեր հայերէն գրուներուն զատի աեղ ինչ փոխանցելու

¹ Strassburger Festschrift zur XLVI. Versammlung deutscher Philologen und Schulmänner. Herausgegeben von der phil. Facultät der Kaiser Wilhelms-Universität. — H. Hübschmann; Armeniaca, Strassburg 1901. 80 p. 69-79.

* Տես եւ Հ. Սեր. Տէրպիշնան՝ Armeniaca, 2. (գերմաներէն.) Վիեննա, 1877: